

# Փ Ա Ր Ի Ձ

Լրացիւ ամեն ուրաք օրեր հրատարակի.  
Տարեկան գինն է Փարիզի համար. 15 ֆր.  
Տանկասանի, Աւստրիոյ, Սնգոլիոյ. 18 »  
Մուսսոսանի եւ Պարսկասանի. 25 »  
Ամերիգայի եւ Հնդկասանի . . . 28 »

Լ Ր Ա Գ Ի Ր Շ Ա Բ Ա Թ Ա Կ Ա Ն

Մտնագրութիւնները տարեկան սկսին :  
Նամակ եւ գրութիւնք պէտք է ուղղին  
այս օրինակ հասցիւ. A. Mourad,  
rue Saint-Sulpice, 38, à Paris.  
Զվարեալ նամակները պիտի մերժուին :

Մ.Ո.Ա.Ջ.Բ.Ն. ՏՄ.Բ.Ն. — Թ. 8

1860

2 ՄԱՐՏ

## Ա. Ձ. Գ.

Անցեալ շաբթու. Բարեկենդանի տօնե-  
րուն պատճառաւ տպարանի գործա-  
ւորք չաշխատեցան, վասնորոյ անկարելի  
եղև լրագիրս հանել : Չեմք կարծեր որ  
Սրբոյ բաժանորդք զմեզ մեղադրեն այս  
սկիանայ Սերունժեան համար, երբ բոլոր  
ջանքով չկարողացանք առաջն առնուլ :

ՓԱՐԻՁ 1 ՄԱՐՏ.

## ՔԱՂՈՒԱԾ

Այժմեան յուզուած Բանի մը գլխաւոր  
խնդիրներուն մեջ, անցեալ շաբթու առա-  
ջին տեղը բռնեց Սալօան եւ Նիսը Գաղիոյ  
կցելոյ խնդիրը . որն որ առջի բերան  
խաղաղ երեւոյթ մը չուներ : Վասնզի  
գլխաւորապէս Սարսենիոյ եւ Անգոլիոյ  
կառավարութիւնները տեսնելիս այս մի-  
ութեան. ինչպէս օրագիրներուն հրատա-  
րակած հեռագրական լուրի մը նայելով՝  
յօրս ձօն մըսէլ հասարակաց խորհրդա-  
րանին մեջ բտեր է որ, Անգոլիոյ կառավա-  
րութեան հարցմանը դեմ, Փիեմօն պատաս-  
խանեց, թէ Սալօան Գաղիոյ ձգելոյ  
խօսք չէ տուած եւ կամք ալ չունի :

Իսկ Գաղիոյ խորհուրդն այն է, որ Լուսի-  
պարսիա, Թուրքիա, Փարսիա, Մոսկուա,  
եւ Ռուսիա երբ Սարսենիոյ միանան, հար-  
կա այս տեսութիւնը պիտի գործանայ : Ուստի  
այսպիսի հզօր դրացի մը Գաղիոյ սպա-  
հովութեանը վստահաւոր համարելով,  
վոյթ ունի Սալօան եւ Նիսի դիտութիւնը  
իր եկերին միացնել ու Սարսենիոյ տարա-  
ծութիւնը Արպեան լեռանց միւս կողմը  
սահմանել : Բայց եւ այնպէս Անգոլիոյ  
հասարակաց խորհրդարանին մեջ յիշեալ  
լորտն ըսած է թէ, Գաղիա առանց մեծ  
տեսութեանց հանութեանը եւ առանց Սա-  
լօայի բնակչաց հաւանութեանը այս մի-  
ացումն ի գործ դնելոյ ձեռք չպիտի զարնէ :

Բայց եթէ գաղիական օրագրի մը քրո-  
նակցին խօսքին նայիմք, երեւի թէ, Սա-  
լօան Գաղիոյ չմիացած ժամանակը, Գա-  
ղիա ալ միջին Իսպիան Փիեմօնի միա-  
նադոյն հաւանութիւն չպիտի ցուցնէ :

Անցեալ շաբթուան վերջի օրերը լրագիրք  
այս խնդրոյն լուծումը նամբու մտած  
երեւցնէին, Գաղիոյ կառավարութեան  
կամարը համաձայն կերպիւ : Ռուսն հա-  
մար մայրաքաղաքին օրագիրներէն մեկը  
յաւելցնէր թէ, « Անկարելի է որ Գաղիոյ  
սպահովութեանը պատճառ լինելիք գործի  
մը, եւրոպական միւս տեսութիւնները դեմ  
կենան, երբ Գաղիա ամեն կերպիւ ջանք  
ունի Սարսենիան առաջին տեսութեանց  
կարգն անցընելոյ : »

Այժմ այս եւ միւս երեւելի խնդրոց լուծ-  
մանը կերպին վերայ որոշ տեսութիւն մը  
ունենալոյ համար, ամեն մարդ սպասե-  
լ Գաղիոյ կայսեր այսօրուան խօսքիմք նա-  
ռին : Ռուս պիտի իմացվի թէ ինչ վախ-  
ճան պիտի ունենան այս օրք օր դժուա-  
րացող խնդիրները : Թէ եւ միւս կողմէն  
խօսք մը կայ թէ Ռուսիա, Անգոլիա,  
Գաղիա եւ Փրուսիա միանալով համաձայ-  
նութեամբ այս անսոյոյ վիճակին վերջ մը  
սարք խորհուրդ պիտի բնեն : Սակայն այս  
ժողովին ալ հաւատումը դեռ չէ սպա-  
հոված, Բանի որ յիշեալ տեսութեանց  
գաղափարները քիչ շատ մեկզմեկէ տարբեր  
են : Եւ Անգոլիոյ առաջարկած չորս պայ-  
մաններն ալ տակաւին յաջող ընդունելու-  
թիւն մի չգտին : Գաղիոյ օրագիրներէն մեկն  
ստանց վերայ խօսելէն յետոյ՝ իւր խօսքն  
այսպէս կնկե. « Ինչպէս ամեն մարդ,  
նոյնպէս եւ մեք սպասեմք կայսեր խօս-  
քերը լսելոյ, որն որ շատ անսուգութեանց  
վախճան պիտի տայ » :

Ուստի սպասելով Գաղիոյ վեհապետին  
յայտարարութեանը, որ այսօր կ'ստեղծ  
նիւղ մեկ ժամ յետոյ Լուվրի պալատին մեծ  
տրանին մեջ պիտի խօսի օրենսդիր ժողո-  
վոյն գումարման առթիւր, անցնինք շաբ-

թուան դեպքերուն վերայ համարոտ ծա-  
նօթութիւն մի տալ :

Հռովմեական խնդրոյն համար կայսեր  
նպատակն անկողնոյս մնացած է, եւ ինչ  
որ վերջին հաշուութեանն յետոյ Պապին ա-  
ռաջարկէր եւ, նոյնն անդադար կրկնէ :  
Անցեալ շաբթու արտաքին գործոց պատե-  
սեալ Մ. Թուվիէլ ծանուցագիր մը խրկեց  
Հռովմի գաղիական դեսպանին, պատուի-  
րելով որ Անթոնիլի կառահնային ալ հա-  
ղորդէ զայն : Այս ծանուցագիրը միեւնոյն  
դիտարութիւնները եւ միեւնոյն խորհուրդ-  
ները պարունակէր, ինչ որ պարունակէին  
Պապ եւ Դեսպանաժողով տեսակը, կայ-  
սեր նամակը եւ արտաքին գործոց պատե-  
սեան նախընթաց քաջաբերականը : Գաղիոյ  
կառավարութիւնն հրաւիրէր Պապ, որ հա-  
նի եղած առաջարկութիւններն ընդունել :

Հասարակաց կրթութեան պատեւոտեալ  
Մ. Ռուլան եւս քաջաբերական մը հրատա-  
րակեց Գաղիոյ եպիսկոպոսներուն, որուն  
միջոցաւ յիշեցընելով կայսեր եկեղեցւոյ  
շնորհած մեծ ազատութիւնը, ազգ առնէ  
թէ, պէտք չէ որ այս ազատութիւնը խոռ-  
վութիւն յարուցանելոյ գործածվի. եւ թէ,  
կարգաւորաց հանդարտութիւնը աւելի նը-  
պաստաւոր է պատական խնդրոյն խա-  
ղաղութեամբ լուծմանը : Եւ յաւելու որ,  
եթէ եկեղեցական պարսկական եւ Պապը  
մեծարել, նոյն պարսկականութիւնն ունին  
նաեւ Գաղիոյ վեհապետին : Կայսրը միշտ  
պիտի պատեպանէր գեկեղեցին, բայց օրի-  
նաց պահպանութեանը եւ գործադրու-  
թեանն ալ անկողնոյ չպիտի կենայ :

Երրորդ քաջաբերական մըն ալ ներքին  
գործոց պատեւոտեալ Մ. Պիլլօլ ցրուեց Գա-  
ղիոյ նահապետ կառավարիչներուն, որուն  
միջոցաւ եկեղեցականաց խոռվալոյց ըն-  
քացքը պախարակելով՝ պատուիրէր թէ նոյն  
գրգռիչ տեսակներուն ձրի բաժանումը  
խափանեն եւ ըստ օրինաց պատճեն նորս  
գործադիրները :

Այս քաջաբերականներուն հրատարակ-





